

## ԿՈՎԿԱՍԻ ԹԱՌԵՔ ՄԱՄՈՒԼԸ

Մահմեդական հասարակութիւնը մօտէն ճանաչելու պէաքը—«Թէրջիմանի» և «Շարքի-Ռուսի» բանակուրը համիսլամութեան մասին տպուած յօդուածին առիթով—Նզիպտոսի մէջ լոյս տեսնող «Թիրք» լրագրի հայեացը համիսլամութեան մասին—«Շարքի-Ռուսի» Բագու փոխադրութեան պատճառով թուրք լրագրի ուղղութեան մէջ տեղի ունեցած փոփոխութիւնը—Աղայեղ «Շարքի-Ռուսի» խմբագիր—«Շարքի-Ռուսի» հին շըջանը, մատուցած ծառայութիւնները և նոր «Շարքի-Ռուսը»—Աղայեղի «հաւատոյ-հանգանակը»:

Այն բոպէին, երբ ձեռք կ'առնեմ զրիչը Կովկասի մահմեդական կեանքին ու մտքին արտայայտութիւնները արձանագրելու, բախտի ահաւոր ու անակնկալ խաղով մը, դարեր շարունակ իրարու հետ խաղաղութեամբ ապրող հայ և մահմեդական հասարակութիւնները, Բագուի փողոցներուն մէջ եղրայրասպան կուր մը կը մէկն, արեան հեղեղներ հոսեցնելով:

Մենք որ միշտ ջանացած էինք իսլամ իրականութեան մէջ ընդգծուող գաղափարական հոսանքները, միսիթարական փաստներն ու յուսատու երևոյթները մեր ընթերցողներուն մատնանիշ ընելով հայ և թուրք ժողովուրդներու միջև բարեկամական կապը աւելի ամրապնդել, սրտի անհուն մորմոքով մը երկու դրացի ազգերը իրարմէ աւելի հեռացած կը գտնենք:

Միևնոյն երկրին մէջ ապրող, միևնոյն շահերն ունեցող երկու ցեղերուն համար ալ Բագուի դէպքերը զարհուրելի աղէտք մը կը կազմեն: Երկու հասարակութիւններու մէջ զործող գիտակից առաջերու անյետաձգելի պարտակութիւնն է աշխատիլ լեցնելու այն վիճը, որ փորեցին երկու կողմէն ինկած հարիւրաւոր դիակները: Մերձեցումը երկու տարրերուն մէջ կարելի պիտի ըլլայ հաստատել իրար աւելի լաւ ճանաչելով, զիրար աւելի մօտէն ուսումնասիրելով: Մենք՝ հաւատարիս մեր ուղղութեան, պիտի ջանանք առանց փաստերը խելաթիւրելու, ինչպէս և առանց որէն նկատումի զոհելու ճշմարտութիւնը—որքան որ ալ զառն ըլլայ—անվերապահութեամբ ու անկեղծորէն շարունակել մեր գործը:

«Մուրճի» նախորդ՝ համարով մեր ընթերցողներուն ներկայացուցինք այն շահագրգիռ յօդուածը, որ հրատարակած էր «Շարքի-Ռուս»՝ «Համիսլամութեան» մասին: Այդ յօդուածը ինչպէս կարելի էր գուշակել, և ինչպէս կ'երեայ, մնձ աղմուկ է բարձրացուցեր մահմեղական շրջանակներուն մէջ, Ղրիմ հըրատարակուող «Թէրջիման» լրագիրը, իր խմբագրին՝ Կասպիրինսկիի բերանով սաստիկ կը յարձակուի «Շարքի-Ռուսի» վրայ, նոյն յօդուածը հրատարակած ըլլալուն պատճառով:

Ինչպէս մեր ընթերցողները կը յիշեն, այդ յօդուածը գըրուած էր այնպիսի ձևով մը, որ իսկապէս դիւրին չէր ըսել թէ հեղինակը համիսլամութեան գաղափարին համակիր էր, թէ հակակիր: Յօդուածին գոնէ արտաքինէն դատելով մարդ այն տպաւորութիւնը կ'ունենար, որ հեղինակը համիսլամութեան համակիր չէ: Բայց մենք դարձեալ դիտել կուտանք, որ յօդուածը գըրուած էր այնպիսի տոնով, որ համարձակ եղրակացութիւններ հանել գժուար էր և այդ պատճառով ալ մենք մեզի թոյլ չէինք տուած որևէ մեկնութիւն տարու: Մենք բաւականացած էինք յանձնելով զայն մեր ընթերցողներու սեփական դատողութեան:

Արդ, իսմայիլ ըէզ Կասպիրինսկին գոն չէ Մէհմէտ աղայի այդ վարմունքէն: «Թէրջիմանի» խմբագիրը կը ցանկար որ «Շարքի-Ռուսը» այդ հարցը երբէք չբարձրացնէր պըրագրութեան մէջ», որովհետև «այդ հարցի յուզումով հաւանական է որ «Շարքի-Ռուսը» սուս կառավարութեան կասկածները. հրաւիրէ Ռուսաստանի մահմեղականներուն վրայ»:

«Շարքի-Ռուսը» այդ ամբաստանութիւնը անհիմն կը գտնէ և հետևեալ ձևով կը փաստարանէ: Համիսլամութեան հարցը լրագրական վիճաբանութեան նիւթ դարձնելով չէ որ սուս կառավարութեան կասկածները մահմետականներու վրայ կը հրաւիրենք, այլ, իբրև հրապարակախօս, այդ յայտնի հարցի մասին լուռթիւն պահպանելով: Պէտք է խոստովանել որ այդ հարցը թագուն չէ, և սուս կառավարութիւնը իր դեսպաններու, հիւլատուններու, գործակալներու, լրատուններու և լրագիրներու միջոցով մեղմէ հաղար անգամ լաւատեղեակ է անոր էութեան և ամեն ըոսէ ստացած կերպարանափոխութիւններուն:

«Մեր փոքրիկ «Թէրջիմանի» և նորածին «Շարքի-Ռուսի» համիսլամութեան մասին լուռթիւն պահելը՝ կը բացագանչէ Մէհմէդ աղա, միթէ ամբողջ ըաղարական աշխարհին մտագրադութիւն պատճառով այդ քաղաքական և կրօնական հարցի չգոյութեան ապացոյց կարելի է համարել»:

Ու «Շարքի-Ռուսը» ինքվինքը պաշտպանելու համար կը յիշէ եգիսլառոսի մէջ Երիտասարդ-Թիւրքերու ձեռքով հրատարակուող «Թիւրք» լրագիրը, որ միաժամանակ արծարծած էր մինոյն հարցը: «Շարքի-Ռուս» այն միտքը կը յայտնէ, որ Երիտասարդ-Թիւրքերը ազդ հարցը յուզելով կուղեն Եգիպտոսի այժմեան տէր անդիմացիներուն ցոյց տալ, որ իրենք ալ հակակիր են համիսլամութեան գաղափարին և ուրիշ ազգութիւններու և կրօններու դէմ ոչ մէկ թշնամութիւն չունին: Երիտասարդ-Թիւրքերու միակ ցանկութիւնն է Թուրքիան բարեկարգուած տեսնել: Ու իր ըսածները հաստատելու համար Կովկասի թուրք թերթը առաջ կը բերէ Եգիպտոսի Երիտասարդ-Թիւրքու օրգանէն՝ հետևեալ հատուածը:

«Համիսլամութիւնը օտարոտի գաղափար մըն է, որ ոչ մէկ ժամանակ խօսքէն գործի չանցաւ: Մինչև անգամ ձեռնարկութեան սկզբնաւորութիւն չունեցաւ: Եւ այդ՝ այն պատճառով որ համիսլամութիւնը իրականութեան հետ չի համաձայնիր, որովհետև երևակայական անկարելիութիւններու շարքին կը պատկանի: Որպէսզի կարող ըլլանք համիսլամութեան գաղափարը իրագործել, պէտք է այն աստիճան գորեղ ըլլանք, որ կարողանանք գիմադրել ամեն տեղ մահմետականներուն վրայ իշխող պետութիւններուն—անգլիացիներուն, ֆրանսացիներուն, ուստաներուն և այն: Պէտք է մինչև անգամ այն աստիճան հզօր ըլլանք, որ՝ ինչպէս Երեմի, ի վիճակի գտնուինք, ոչ թէ այդ ազգերուն, այլ ամրող քրիստոնէութեան դէմ մաքառելու և զանոնք նուաճելու: Մինչդեռ մենք ոչ միայն անկարող ենք յարձակուելու անոնց վրայ և յաղթելու, այլ նոյնիսկ ճար ու դարման կը փնտունք ինքվինքնիս պաշտպանելու և պահպանելու: Կը փնտունք և չենք գտներ: Ռումելիի (Մակեդոնիա) մահմեդականները պաշտպանելու անկարող ենք ու Հնդկաստանի մահմեդականները նուաճելու կը ձգտինք: Սա բացարձակ յիմարութիւն է: Մեր սուլթաններուն, մեր վէզիրներուն, մեր գրագէտներուն մէջ մընք են որ այդ անկարելի գաղափարին իրագործման ջանք են գործ գրեր. մենք չգիտենք, չենք տեսներ: Մենք որ անկարող ենք պուլկարները, յոյները, թուրքերը իրարու հետ հաշտ ալղեցնելով ֆրանսացիներուն, գերմանացիներուն, իտալացիներուն պէս պետութիւն մը կազմել՝ ի՞նչպէս պիտի կարողանանք այժմ Ասիայի, Աֆրիկէի, Եւրոպայի մէջ ցրուած մահմեդականները միացնել և իսլամական պետութիւն մը ստեղծել: Ասիկա գեղեցիկ, ջքեղ, բայց անմիտ ցնորք մըն է: Դպրոցներու մէջ կրօնական գասերն աւելցնելով, Խամասկոսէն մինչև Մէքքէ Երկաթուղի մը կառուցանելով այդ մեծ ու անկա-

բելի գաղափարը իրագործելէն հեռու ենք: Երբ ոռւս կաւա-  
ռավարութիւնը կ'աշխատի սլաւօնական տարրերը միացնել ձու-  
լիլ, երբ գերմանական պետութիւնը կը ջանայ գերման ժողո-  
վուրդները մէկ դրօշակի տակ համախմբել—այս հասկանալի և  
գովելի ճիգ մըն է, որովհետև իրագործելի է, որովհետև բոլոր  
սլաւօններու և գերմաններու մէջ բացի կրօնական մերձաւո-  
րութիւնէն կայ և բարքերու, մտքերու, հայրենիքի և կլիմայի  
մերձաւորութիւն: Մանաւանդ անոնց մեծամասնութեան մէջ  
գոյութիւն ունին լեզուի միութեան պէս այլ և այլ էական կա-  
պեր: Մինչդեռ աշխարհի մէջ գտնուող բոլոր մահմեղականնե-  
րը՝ բացի կրօնքէն, ուրիշ ոչ մէկ միութեան կապ չունին: Գեր-  
մանացինները ընդհանրապէս եւրոպայի միջին մասը կը գրաւեն,  
իսկ սլաւօնները արկելեան մասի մէկ ծայրէն միւսը: Եւ ասոնք  
կրնան իշխանութեան մը, վարչութեան մը տակ մտնել: Սա-  
կայն մէկդի թողնելով իսլամներու միութեան ուրիշ գժուարու-  
թիւնները, անոնք իրաբմէ բաժանուած են աշխարհագրական  
ահազին հեռաւորութիւններով, որը ինքն ըստ ինքեան խոշոր  
արգելք մը կը հանդիսանայ համիսլամութեան մտքին:

«Եարքի-Ռուսա»-ը այս հատուածը մէջ բերելէ յետոյ կ'ա-  
ւելցնէ. «Թիւրք լրագիրը օսմանցիններու տեսակէտով այս-  
պէս կը դատէ, քան և հինգ տարիէ ի վեր՝ Ելդրզի պալատին  
համիսլամութեան անիրագործելի գաղափարին համար ի զուր  
գործ գրած ջանքերը. իսկ «Եարքի-Ռուսա»-ը՝ որ ոռւս պետու-  
թեան հպատակ եղող մահմեղականներուն լրագիրն է, տեսէք  
թէ Բ'նչ կիրապով կը ջրէ համիսլամութեան գաղափարը»:

Ու Մէհէդ աղա՝ առաջ կը բերէ «Եարքի-Ռուսա»-ի № 162-ի  
մէջ տպուած՝ և մեր ընթերցողներուն ծանօթ յօդուածին վեր-  
ջին մասը, ուր Շահթախթիւնսկի կը յայտարարէր: Համիսլամու-  
թիւնը քրիստոնեայ պետութիւններու հպատակ մահմեղական-  
ներուն բարյական այն վնասը կը պատճառէ, որ քրիստոնեայ  
պետութիւնները իսլամական կրօնքին թշնամին ցոյց տալով՝  
մահմեղականները կը մղէ ծուռ աչքով նայել եւրոպական քա-  
ղաքակրթութեան վրայ և չօգտուել անկէ: Համիսլամականնե-  
րու մեծագոյն վնասն այն է, որ անոնք կրօնքը բաղաքական նը-  
կատումներու գործիք կը շինեն: Սուլթանը իր խալիֆէութեան  
տիտղոսէն օգտուելով կ'ուզէ օտար երկիրներու մահմեղական-  
ները իրեն օժանդակներ դարձնել: Բայց Հնդկաստանի մահմե-  
ղականին համար օսմաննեան կայսրութեան յարատելութենէն  
կամ անկումէն ոչ շահ կայ, ոչ վնաս: Աստուած մի արասցէ, ե-  
թէ օսմաննեան կայսրութիւնը աշխարհէն վերցուի, Մէքքէի և  
Մէղինէի պաշտպանութիւնը Եգիպտոսի խղիվին կը յանձնուի...

Մէկ խօսքով եթէ համիսլամութեան գաղափարը ջնջուի, իսլամութիւնը աւելի կօգուուի քան կը ֆասուի.

Մէհմէդ աղա Շահթախթինսկի ահա այս մտքերը յայտնած էր իր յօգուածին վերջին մասին մէջ: Այդ կառը անփոփոխ առաջ բերելէ յետոյ, խօսքը «Թէրջիմանին» ուղղելով յետագայ խորհրդածութիւնները կընէ:

«Մի զարմանաք եթէ Շահթի-Մուսա և «Թիւրք» լրագիրները այս խնդրին մէջ համակարծիք են: «Թիւրք»-ի հրատարակիչներն ևս «Շարքի-Մուսաի» խմբագրին պէս եւրոպական գիտութեամբ և փիլիսոփայութեամբ իրենց ուղեղը զարդարած ըլլալով՝ քաղաքական աշխարհի մէջ իրականութիւնը երևակայութենէն զանազանելու չափ խելք ունին: Եւ որովհետև որքան ուշիմ, նոյնքան ճշմարտաէր են, ճշմարտութիւնը՝ իրենց աղգին փրկութեան համար յայտարարելէ ետ չեն կենար: Ճշմարտութիւնը ամբոխին անախորժ պիտի երևայ եղեր և լրագիրքին ծախուի եղեր, թող այդպէս ըլլայ: Բնչ փոյթ: Նիւթական շահու համար ազնիւ մարգը ժողովուրդը չի մոլորեցըներ, անոր սխալ ճամբայ ցոյց չի տար:

«Թէրջիմանը» իր 78 համարին մէջ մեզ զրպարտելով կըսէ թէ՝ համիսլամութիւնը Ռուսաստանի շիա և սիւննի ժողովուրդները իրարու մօտեցուցած էր. «Շարքի-Մուսա» այս մերձեցումէն գոհ չէ, որովհետև այս մերձեցումը, անոր խռովարար երևակայութեան համեմատ, իրբեկ թէ ուսւ տէրութեան մնասակարէ եղեր և այդ պատճառով ալ «Շարքի-Մուսա» խիստ կերպով քննազատեր է այդ մերձեցումը, որպէսզի ուսւ կառավարութիւնը մահմեղականներուն վրայ կառկածանքով նայի: Եւ որովհետև մահմեղականներուն կառավարութեան հաւատարիմ են, իրեն թէ անոնք վշտացեր են «Շարքի-Մուսա» իրենց վերագրած նենգամութեան համար:

Եւ «Շարքի-Մուսա» կընդդէ իր հակառակորդին՝ «Թէրջիմանի», հետեւեալ հատուածը:

«Շարքի-Մուսա» իր № 172-ի մէջ բողոք կը յայտնէ նոյնպէս մահմեղականներուն դէմ: Հին ժամանակներէ ի վեր իրարու թշնամի եղող շիաներն ու սիւննիները հիմա իրար կը սիրեն և միմեանց ննջեցեալներու յուղարկաւորութեան ներկայ կըլլան եղեր (և իրբեկ թէ այս երևոյթը ուսւ պիտութեան անհանդուրժելի համիսլամութեան մտքի մէկ արդիւնքն է եղեր կը կըսէ «Շարքի-Մուսա»): Մենք այս լրագրին ինչ պատասխաննեք. մենք հանդիպեր ենք շատ յուղարկաւորութիւններու, ուր մեռնող Անմէդի մը կամ Մէհմէդի մը մարմինը պատուելու համար, ուսւներ և հայեր ալ գտնուեր են, եւ հակառակը:

«Շարքի-Ռուսի» տրամաբանութեան համեմատ, այս անկրօնութեանը, այս անտոհմասիրութիւնը ապացոյց է կոսմոպոլիտիզմի, մինչդեռ այդ բոլորը քաղաքակրթութեան և քաղաքավարութեան մէկ նշանն է, ոռուսական իշխանութեան տակ ապրող ժողովրդներու համահարենասիրութեան մէկ արգիւնքն է։ Այս բոլորը «Շարքի-Ռուսի» չգիտէ։ Դիտէ, բայց ժողովրդի կրթութեան մակարդակը բարձրացնելու փոխարէն, կաշխատի նմանիլ այն հովիւնին, որ իր հօտը խրանեցնելով լեռնէն վար կը գահավիժէ և համբխամութեան գաղափարով՝ մահմեղականները ոռու կառավարութեան աչքին կասկածելի կը դարձնէ։ Առտուած վկայ չգիտենք թէ Ի՞նչ է շարքի-ոռուսականներուն նպատակը։

Եւ Մէհմէդ աղա այս հատուածին կը հակադրէ իր յօդուածի այն մասը, ուր կը խօսէր շիաներու և սիւննիներու յարաբերութեան մասին և որը ծանօթ է արդէն մեր ընթերցողներուն։ «Շարքի-Ռուսի» իր յօդուածի այդ կտորին մէջ պարզապէս կը հաստատէր, թէ մահմեղական կրօնի երկու գըլխաւոր բաժանմունքներուն հետևողները իրենց նախկին հակառակութիւնն ու ատելութիւնը մոռցած են։ Այժմ շիաներն ու սիւննիները իրարու հետ շատ սիրալիր յարաբերութեան մէջ են։

Ու Շահթախթինսկի իր երկու համարի մէջ ամիսոված երկար պատասխանը կը վերջացնէ յայտարարելով, որ ինքը շիաներու և սիւննիներու մերձեցման ջերմ փափագող մըն է։

«Թէրջիման» յայտնած ըլլալով որ «Շարքի-Ռուսի» խմբագիրը շիա մըն է և հետևաբար՝ սիւննիները պէտք չէ անոր լըրագիրը կարգան, Մէհմէդ աղա կը բացագանչ։

Այս, Կասբիրինսկի բէդ, ծառանիդ շիա եմ որովհետեւ ծնողքս ալ շիա են եղեր և ես իմ ծնողներուս կրօնին մէջ հաստատ կը մնամ։ Սակայն իմ շիառութիւնս այն տեսակ շիառութիւն մըն է, որ զիս թշնամի չի դարձներ սիւննիներուն։ Սիւննիներուն և շիաներուն կրօնական դաւանանքին մէջ գտնուող տարբերութիւնն այնքան քիչ է, որ օտար գիտնականներն իսկ կը հաստատեն այդ։ Իմ շիառութիւնս այնպիսի շիառութիւն մըն է, որ ոչ միայն սիւննիներուն այլ և բոլոր էլլիթաբներուն \*) հետ թշնամանալ թոյլ չի տար, և ընդհակառակը կը մղէ սիրել զանոնք։ Իմ շիառութիւնս այնպիսի շիառութիւն մըն է, որ

\*) Եհլի-քիթաբ—գրքի տէր—այսինքն այն բոլոր ժողովրդները, որոնք լեզու և ու զիրք ունին.

զիս կը դրդէ միենոյն մարմնի անդամները լւաւանել հաւասարապէս թէ հեթանոսը, թէ վայրենին և թէ քաղաքակրթուածը, մէկ խօսքով ամբողջ մարդկային ազգը, ես մարդկանց՝ և կրօնական և փիլիսոփայշական կարծիքներու մէջ սխալներ կը տեսնեմ, բայց այդ բանը զիս երբէք չարգիլեր—համարձակ և կատարեալ խղճով կարող եմ հաստատել—որ զանոնք իմ եղբայրներս ընդունեմ...»

Ու այս միենոյն լարին վրայ Մէհմէդ աղա կը շարունակէ երգել ներողամտութեան, կարծիքներու ազատութեան, մարդասիրութեան գեղեցիկ, բայց առաձգական սկզբունքները...

\* \*

Մեր ընթերցողները հեռագրներէն տեղեղացան արդէն, որ «Շարքի-Ռուսա-ի հաստարակութիւնը փոխադրուած է Բագու, կառավարական թոյլուութեամբ։ Թուրք լրագիրը փոխադրուելով թուրք աւելի խիստ ազգաբնակութեան մը, խլամական աւելի բազմամարդ կեղծոնի մը մէջ, թէ լրագիրը և թէ ժողովուրդը մեծապէս պիտի շահին։ Բայց «Շարքի-Ռուսա-ը իր հաստարակութիւնը փոխադրելով Բագու, պարզ տեղափոխութիւն մը չկրեց, այլ կատարեալ յեղափոխութիւն մը, իր խըմբագրական կազմին ու իր ուղղութեան մէջ։

Ցայտնի է որ Շահթախթինսկին՝ ժամանակ մը թունդ կը-սիւներ մղեց Աղայեվի դէմ։ «Շարքի-Ռուսա-ի խմբագրին համար Աղայեվը ոչ սկզբոնք ունէր, ոչ բարոյական։ Յետոյ, յան-կարծ՝ մողական գաւազանի հարուածով մը, նոյն Աղայեվը դարձաւ օրինակելի մարդ մը, ամբողջ մահմեղականներուն համար։ Գոնէ այդպէս կը հաստատէր «Շարքի-Ռուսա-ի մէջ տպուած յօդուած մը։ Ու Մէհմէդ աղան և Աղայեվը իրարու հետ համբուրուեցան։ Այդ՝ պարզ հաշտութեան մը նախաբանը չէր, այլ կատարեալ համերաշխութեան մը, գործակցութեան մը ըս-կիզբը։ Այդ յօդուածին վրայ Աղայեվը սկսաւ կանոնաւորապէս աշխատակցիլ «Շարքի-Ռուսա-ին։ Մենք՝ հեռուէն դիտողներս, բնականաբար զարմացանք այդ ապշեցուցիչ volte-face-էն։ Ի հարկէ մենք կ'ուզէինք, որ «Շարքի-Ռուսա-ը իր առաջին քայլերուն իսկ համերաշխութեամբ գործէր Աղայեվի հետ, որը, յա-մենայն դէպս, թուրք ինտելիգենցիայի դրօշակակիրներէն մէկն է։ Եւ եթէ համերաշխութեամբ չգործէր ալ, գոնէ Աղայեվը ցեխի մէջ չքաշքէր, գետնի հաւասար չընէր։ Բայց Մէհմէդ աղան, միենոյն ազգի ներկայացուցիչներէն մէկն ըլլալով և ի-հարկէ մեզմէ աւելի լւա ճանչնալով իր հայրենակիցը՝ իր ըրածը գիտէր։ Մենք այդ բանի մէջ խառնուելու ոչ իրաւունքը ու-նէինք, ոչ ալ ձեռնհասութիւնը։ Մեզի պարզ հանդիսատեսի

դեր մը վիճակուած էր ու ատով ալ մննք գոհացանք: Բայց, յանկարծ, Շահթախթինսկին, ինչպէս ըսինք, նախկին հրէշին մէջ հրեշտակ մը տեսաւ: Սա՝ արամարանութեան, առողջ դատողութեան դէջ զեղծում մընէր ու մննք այդ անհետեողականութիւնը ժամանակին մատնանիշ ըրինք:

Արդ, Շահթախթինսկին ոչ միայն Աղայեվը իր աշխատակիցն ըրաւ, այլ և իր ընկերակիցը, գործակիցը, շահակիցը: «Շարքի-Ռուս»-ի խմբագիրը գնաց Պետերբուրգ և իր թերթը Բագու փոխադրելու արտօնութեան հետ թոյլտութիւն ձեռք բերաւ Աղայեվը լրագրին երկրորդ խմբագիր նշանակելու: Եւ այսպէս, այժմ, «Շարքի-Ռուս»-ը ունի երկու տէր՝ Մէհմէդ աղան և Աղայեվը, որը այդ արտօնութեան համար, բնական է, վճարած է գումար մը, բաւական կարեոր գումար մը, թուրք թերթի հիմնադրին Գուցէ այստեղ է պահուած՝ Շահթախթինսկին՝ Աղայեվի հետ հաշտուելու գաղտնիքը:

Բայց «Շարքի-Ռուս»-ը՝ Աղայեվին ալ ձեռքն անցնելով՝ արդեօք իր ուղղութեան մէջ փոփոխութիւն մը չկրեց: Ահա հետաքրքիր հարցը:

Փաստերը մեզի ցոյց կուտան և ճշմարտութիւնն ալ մեր վրայ պարտք կը դնէ ըսելու, որ՝ «այս»: Եւ այդ փոփոխութիւնը աւելի յետադիմական, աւելի պահպանողական է, քան ազատական:

Մինչև հիմա «Թուրք մամուլը» վերնագրին տակ զրած մեր յօդուածներէն մեր ընթերցողները նկատեցին, որ մննք կատարեալ անկողմնապահութեամբ Մէհմէդ աղայի ուղիղը քայլերը ծափահարեցինք, իսկ խոտորումները նշաւակեցինք: Մենք մեր դատողութիւններուն և գնահատումներուն մէջ նկատի ունէինք միմիայն արդարութիւնն ու ճշմարտութիւնը: Մեր վերաբերմունքը դէպի «Շարքի-Ռուս»-ը առ հասարակ, աւելի սիրալիր ու համակրակից եղած էր: Եւ այդ բանը, ինքը՝ «Շարքի-Ռուս»-ը նկատած էր, ու իր էջերուն մէջ նոյնիսկ արձանագրած:

Շահթախթինսկին մեզի երեցած էր, եթէ ոչ անսայթաք, խիստ սկզբունքներով, հրապարակախօսական առաջադէմ, արմատական ուղղութեամբ գործող մարդ մը, գոնէ այնպիսի մէկը, որ բարի կամեցողութեամբ օժտուած է իր տգէտ, խաւարի մէջ խարիսափող հայրենակիցներուն օդտակար ըլլալու, որքան կը ներէն մահմեդական աշխարհի մէջ ափրող նախապաշարումները, կանխակալ կարծիքները: Այսպէս «Շարքի-Ռուս»-ը յաճախ խօսեցաւ ազգերու համերաշխութեան մասին, մըտրակեց, որքան պայմաններն ու հանգամանքները թոյլ կու տային ժողովրդի առաջնորդները—հոգևորականները՝ իրենց անտարբերութեան և տգիտութեան համար, արծարծեց մահ-

մեղական հոգևոր բարձրագոյն դպրոց մը ստեղծելու միտքը, բարեգործական ընկերութիւն մը ստեղծելու զաղափարը, ծաղրեց թուրք հասարակութեան թերութիւնները և այս կարգի ուրիշ, օգտակար պայքարներու շարքին մէջ մեծ տեղ մը տուած թուրք կանանց ազատագրութեան հրատապ ու անյետաձըդկելի հարցին, որու մասին մենք տեղեկութիւններ տուած էինք «Մուրճ»-ի նախորդ համարով.

Ասոնք արհամարհելի ծառայութիւններ չէին թուրք հասարակութեան համարու Բայց այս վերջինը այդ բոլորը շատ աժան գնահատեց և ստիպեց Մէմէդ աղան դիմելու Աղայելի գործակցութեան:

**«Շարքի-Մուլա»** իր այդ քայլը ծանուցանելու համար թուրք ժողովրդին, անընդհատ տպեց հետևեալ «խմբագրական աղդը». «Բագուաբնակ մեր հոչակաւոր գրագէտն ու հրապարակախոսը՝ Ահմէդ բէդ Աղայելը «Շարքի-Մուլա» ընկերակից պիտի ըլլայ և խմբագրութեան գործը իր վրայ պիտի տանի. այսուհետեւ այս լրագրին ի՞նչ կերպով մասնակից ու ի՞նչ ուղղութեամբ գործակից ըլլալու մասին յայտարարած է մեր լրագրին № 256-ի մէջ։ Ու այս խօսքերէն յետոյ նոյն ազդը կը յայտնէր թէ Բագուի մէջ «Շարքի-Մուլա» համար գրասենեակ մը բացուած է, ուր լրագրի աշխատակիցներն ու բաժանորդները կարող են թէ անձամբ և թէ պոստով իրենց յօդուածներըն ու փողը յանձնել կամ ուղարկել:

Իսկ Աղայելին՝ «Շարքի-Մուլա» № 256-ի մէջ տպուած յօդուածը, որ «Նէ եօրդա իշ կէօրէմէիք»—ի՞նչ ճամբով գործ պիտի տեսնենք—վերնագիրը կը գրէ, ամբողջ հաւատոյ-հանգանակը մըն է։ Այդ յօդուածը իր գլխաւոր գծերուն մէջ պիտի նիրկայացնենք մեր ընթերցողներուն, «Շարքի-Մուլա» նոր դիմագծութիւնը ծանօթացնելու համար։ Ի՞նչպէս պիտի տեսնէք, Աղայել Մէհմէդ աղայի հետևած ուղղութեան վրայ նոր բան չաւերացներ, ընդհակառակը կը կրնատէ։ Աղայել գլխաւորապէս կը ծանրանայ թուրք կանանց հարցի մասին, որը Մէհմէդ աղա յուզելու քաջութիւնն ունեցած էր և որու վրայ Աղայել կը փութայ խոշոր խաչ մը դնելու։ Բայց խօսքը տանը Աղայելին։

**«Շարքի-Մուլա»** հետ մեր ընկերակցութիւնը, կը գրէ Աղայել, շատերուն զարմանք է պատճառեր, մինչեւ անգամ այլ և այլ անձերէ ծաղրական նամակներ կը ստանանք։ «Երկու տարի առաջ ի՞նչ կը գրէիք և այսօր ի՞նչ կը գրէք։ Ի՞նչ պատահեցաւ որ ձեր նախկին թշնամութիւնը պաժմեան բարեկամութեան փոխուեցաւ։ Այս տեսակ հարցումներ շարունակ

կուղղուին մեղի և մենք մեղ պարտաւոր կը զգանք այս մասին պէտք եղած բացարութիւնները տալու:

«Մարդիկը իրարմէ զատող, իրարու թշնամի ընողը կրօնական գաղափարներու և սկզբունքներու տարրերութիւնն է: Անոնք զանազան ուղղութեամբ առաջանալով—ուղղութիւններ, որոնց լաւութեան համոզուած են—երեմնի իրարու կը հանդիպին և ընդհարուելով կը ճմլուին: Բայց ժամանակ յետոյ, փորձառութիւն ձեռք բերելով՝ մէկ կողմը իր սխալը, իսկ միւս կողմն ալ իր խիստ վերաբերմունքն ու զայրոյթը կը խոստովանին և հաշտութիւն կը կնքեն»:

Այս առաջին մասին մէջ Աղայեվ կը ջանայ մեր քիչ վերը ակնարկած անհետնողականութեան պատճառները բացարելու: Այդ զանազան ուղղութեան պատկանողները, ի հարկէ, Շահթախթինսկին և ինքը՝ Աղայեմն՝ են: Մէկ կողմը Փիր սխալը կը խոստովանի»-ն՝ Մէկմէդ աղային նետուած քար մըն է, իսկ «միւս կողմն ալ իր խիստ վերաբերմունքն ու զայրոյթը»՝ իր մասին: Այսպէս Աղայեվ կը հոչակէ իր կատարեալ յաղթանակը: Բայց կէտ մը մեղի բոլորովին անհասկանալի է. մարդիկ երբ ուղղութեամբ, գաղափարներով հակառակ են, միթէ կրնան իրարու գործակցին: Կարո՞ղ էք երևակայել, որ Սոլզերի մը կամ Գլազըսարն մը, Ռիբո մը կամ Պրեսանսէ մը ձեռք ձեռքի տուած գործեն: Եւ կամ երևակայեցէք «Մոսկ. Յնդ»-ին և «Ռուս. Յնդ»-ը դաշնակցած: Սա անհեթեթութիւնն մը պիտի ըլլար: Գոնէ այն երկիրներուն մէջ, ուր ուղղութիւն և զաղափար դատարկ խօսքեր չեն:

«Նախ և առաջ մահմեղականներու պարծանքը կազմող համեստութիւնը, թէ տղամարդկանց և թէ կանանց, «Շարքի-Ռուսի» մշտական քարոզութիւններէն մէկը պիտի կազմէ այսուհետեւ: Ամօթիսածութեան վերաբերեալ աղմկայոյզ հարցեր ասկէ վերջ, «Շարքի-Ռուսի» էջերը չեն կարող գրաւել: Այսուհանդիպեր մեր նպատակը տղիտութիւնն ու խաւարը քաջալերել չէ: Ընդհակառակը, «Շարքի-Ռուս» քաղաքակրթութեան սրբազն շաւիդէն դուրս պիտի չելլէ: Մահմեղականներու գիտական, արհեստական և ուսումնական յառաջադիմութիւնները միշտ պիտի քաջալերէ: Այս գերազոյն նպատակին համելու համար երկու կէտ աշքի առաջ պիտի ունենանք. մարդ՝ ինչպէս արարական իմաստալից առածը կըսէ, պէտք է ամեն բանի, մանաւանդ ուրիշներէ փոխ առած զաղափարներու, սովորութիւններու, բարքերու և բարոյականի մէջ, խելացիութեամբ և զգուշութեամբ վարուի: Կապկութիւնը ամեն պարագայի մէջ ֆսասակար է: Մենք քաղաքակրթութիւնէն և յառաջադիմութե-

նէն այն բաները միայն վերցնենք, որոնք մարդկային դատութեամբ և իրենց էութեամբ լաւ են: Օրինակի համար, կնոջ համեստութեան ինդրի մէջ, պէտք է որ մենք շարեաթի պատուէրները նկատի ունենանք և քաղաքակրթուած ժողովուրդներու փորձառութենէն դասեր վերցնենք: Անա այն երկրորդ կէտը, ուրկէ չպիտի շեղի «Շարքի-Ռուս»-ը: Քաղաքակրթութեան բարձր աստիճանի վրայ կեցող ժողովուրդները, կնոջ համեստութեան խնդիրներու մէջ իրենց գործած սիսաներն այսօր կը խոստովանին: Պարիզի, Լոնդոնի, Բերլինի, Վիեննայի և Հռոմի փողոցները տեսնողներ գիտեն, թէ եւրոպացիներու այսօրուան անդարմանելի ցաւերէն մէկն ու զլիսաւորը՝ որն է: Անա պէտք է որ այս փորձառութիւնները մեղի համար դաս ըլլան: Քաղաքակրթութենէն վերցնենք օգտակարը: Պէտք չէ որ քաղաքակրթութիւնը, ուսումը, գիտութիւնը դիմակ մը ըլլայ անպահատութեան և անպահատութեան:

«Այս քաղաքակրթուել, ուսում, գիտութիւն և արհեստ ստանալը մեղի անհրաժեշտ է, գուցէ ամեն բանէ աւելի անհրաժեշտ: Սակայն մեր ինտելիցիանտները ուսում ձեռք բերելէ յետոյ չպէտք է ամօթիածութիւնն ու պարկեղատութիւնը մոռանան: Այս տեսակ ընթացքներ, ոչ քաղաքակրթութեան և ոչ ալ մահմեղականութեան վայել են: Ասկէ յետոյ «Շարքի-Ռուս»-ի զլիսաւոր գործը պիտի ըլլայ այս կարգի զգուելի և զարշելի ընթացքներու առաջքն առնել: Պիտի աշխատի որ կերպով մը քաղաքակրթութիւնն ու իսլամութիւնը միանան, ձուլուին իրար և մարդը-ուսումնական դառնալով հանդերձ-անասուն չի մնայ...»:

Աղայեկ իր այս հատուածին մէջ դարձեալ քացի կուտայ Շահթափթինսկիին, որ «Թուրք կանայք բաց թէ գոց երեսով պտտելու ենք-ի հարցը յուզեց և պաշտպանեց այն միտքը, թէ մահմեղական կիներն և պէտք է որ իրենց միւս քոյրերուն ազատութիւնը վայելեն: Այս հարցի արծարծումը մահմեղականներու մեծ մասին դուր չեկաւ. Մէհմէդ աղան բաղխեցաւ իսլամական նախապաշտումներու ժայռին: «Շարքի-Ռուս»-ի խմբագրին ձեռնարկած արշաւանքը շատ համակրելի էր սակայն: Թուրք կանանց յարաբերական ազատազրութեամբն է որ կարելի պիտի ըլլար քիչ մը լրյա, քիչ մը թարմութիւն մտցնել մահմեղական ընտանիքներու լճացած, մռայլ կեանքին մէջ: Կըթուած, հարեմական նախապաշտումները թօթափած մայրերն է որ պիտի պատրաստէին աղագայ գիտակից սերունդը: Մահմեղական երեխաները, առհասարակ ընտանեկան դաստիարակութենէ բացարձակապէս զուրկ, իրենց Փեաըուար, 1905.

մօր կաթին հետ պիտի ծծէին կամաց կամաց առաջադէմ կեանքի լրասաւոր, մարդկայնական ձգտութերու սերմերը:

Բայց Աղայեվը կը յայտարարէ. «ամօթխածութեան վերաբերեալ աղմկայոյդ հարցեր, ասկէ ետքը «Շարքի-Ռուս»-ի էջերը չեն կարող գրաւել», Թուրք հրապարակախօսին և Թուրք տղամարդկանց գիտնալու բանն է իրենց կիները բաց կամ գոց երեսով պատցընելը: Սակայն Աղայեվը չարչար կը սխալի, երբ կը կարծէ թէ Պարիզի, Լոնդոնի, Բերլինի, Վիեննայի և Հումի մայթերուն վրայ իրենց մարմինը ծախու հանող կիներու ցաւին արմատը պէտք է փնտուել անոնց փակ կամ բաց երեսով ման գալոն և կամ անոց բարոյական հասկացողութեան մէջ: Ասիկա չափազանց պարզամիտ դատողութիւն մընէ. դատողութիւնը՝ այն մարդկանց, որոնք անկարող են հասարակական, սոցիալական երևոյթներու խորն իջնել Աղայեվը Եւրոպայի երես տուած մարդ է, իր ուսումը Պարիզ առած մարդ՝ և պէտք է զիտնայ, որ այդ «անբարոյական» կոչուած կանայք՝ եթէ իրենց գգուանքները փողով կը ծախեն, այդտեղ մեղաւորը ոչ թէ իրենց վայելած ազատութիւնն է, իրենց բարոյական ըմբռնութերու խեղաթիւրումը, այլ իրենցմէ վեր, իրենցմէ բարձր, անխուսափելի ու անողոք իրողութեան մը հրամայական պահանջը—կեանքի կոիւր: Ահմէդ բէդ Աղայեվը կարող է միանգամայն ապահով ըլլաւ, որ ոչ մէկ կին, նոյնիսկ բարոյական ամենաբութ հասկացողութեան տէր կինը, իր սէրը չպիտի ուզէր շուայլել իր գիմացն ելլող առաջին մարդուն: Եւ եթէ այն կինը՝ որ հակառակ իր զգուանքներուն և իր ատելութիւններուն՝ գգուանքներ ու հաճոյքներ մատակարարողի տաժանելի դերը կը ստանձնէ, պէտք է ենթաղընել, որ ան աշխարհի ամենադժբախտ արարածն է:

Բայց կարիք չկայ Եւրոպայի մայրաքաղաքները ման գալու: Նոյն տխուր երևոյթին կարելի է հանդիսատես ըլլալ և թէհրանի փողոցներուն մէջ, ուր սակայն մահմեղական կինը երեւը փակ կը շրջի: Միթէ ծածկուած պտըտելը տնտեսական ճնշող պայմաններու զո՞ւ դարձած իսլամուհին կը փրկէ իր Եւրոպացի բոյքերու գժբախտ ճակատագրականութենէն:

Այնպէս որ Աղայեվ, իբրև ժողովրդի առաջնորդ, իբրև հասարակական կարծիքներու ղեկավար, ցանկալի էր—և այդ իր պարտականութիւնն է—որ պէտք է աւելի շրջահայեաց ըլլար իրերն ու երևոյթները գատելու, վճիռներ արձակելու մէջ:

«Շարքի-Ռուսի» երկրորդ նպատակակէտը ոուս պետութեան անկեղծօրէն հպատակուող մահմեղականներուն ծառայութիւն մատուցանելը պիտի ըլլայ: Ամեն տեղ, թէ աղքատի,

թէ հարուստի, թէ ազնուականի. և թէ ռամիկի, թէ շիա և թէ սիմնիի վրայ հաւասար աչքով նայելով, անոնց իրաւունքները պիտի պաշտպաննենք: Անցեալին մէջ մահմեղականները ի՞նչպէս են եղեր, ներկայիս մէջ ի՞նչպէս են, ապագային ի՞նչպէս պիտի ըլլան—այս բոլոր հարցերը մեր կարողութեան չափով պիտի լուսաբաննենք: Եւ այս ուղղութեամբ՝ իսլամական պատմութեան, թուրք, արար, պարսիկ գրականութեան մասին զանազան ուսումնասիրութիւններ պիտի ներկայացնենք: Ասով հանդերձ, անոնց լաւ կամ վատ կողմերը պիտի ցոյց տանք: Որովհետև ամեն ժողովուրդի համար բարոյական հարցը ամենակարևոր հարցն է:

«Աշխարհի վրայ միայն այն ցեղերը յառաջդիմելով բարերախտութեան հասեր են, որոնք հաւատարմութեան, զուարճութեան, համերաշխութեան, ուղղամտութեան ճշմարտութեան սիրահար են եղեր... Ամեն մէկ խորհող մահմեղականին յայտնի է, որ մեր բարոյականը ներկայում նրան ընկած է և մեր առվորութիւնները նրան ապականուած են. և իսկապէս, չկայ ժողովուրդ մը, ազգ մը որ բարոյականը ազնուացնելու կարիք զգայ այնքան, որքան մենք:

«Ահա «Շարքի-Ռուսը» ամենէն աւելի պիտի աշխատի մահմեղականներու այդ բարոյական ազնուացումին: Անհաւականութիւններով և հասարակական երևոյթներու հետ կապ չունեցող հարցերով չպիտի զրադուինք, այլ պիտի զանանք ընդհանուր հասարակական թերութիւնները մատնանիշ ընել...

«Մեր երրորդ նպատակէտը պիտի ըլլայ մահմեղականները դրդել ուսման, գիտութեան և արհեստներու: Ամեն խելանի անձի յայտնի որ. մեր տգիտութիւնն է պատճառ մեր ցաւերուն և փորձանքներուն... Այս ուղղեգծի մէջ ևս՝ մեր միակ առաջնորդը սուրբ զուրանն ու իսլամական պատմութիւնը պիտի ըլլան: Թէ կրօնքի վիմաքարը եղող զուրանը ի՞նչ ձևով կը նայի մարդկութեան, ուսման, գիտութեան վրայ, թէ անցեալի մէջ մահմեղականութիւնը ի՞նչ ջանքեր գործ է զրած գիտութեան և մարդկութեան համար, այս բոլոր կէտերը «Շարքի-Ռուսի» մէջ պիտի պարզենք, որպէսզի մեր ներկայ տգիտութիւնը հակադրենք մեր պատմութեան և զուրանի հետ և այս կերպով մեր ազգի աշըք քեշ-քեշ բանալով փրկութեան նահանգիստը հասնինք:

«Մեր չորրորդ նպատակակէտն է Ռուսաստանի մէջ ապրող մեր հարևան ազգերու և ժողովուդներու հետ մեր բարեկամական յարաբերութիւնները ամրապնդել: Մենք մահմեղական ըլլալով հանդերձ մարդ ենք, և մարդ ըլլալով մեծապէս կը մե-

դանչենք, եթէ կղզիացած ապրինք: Պահելով մեր սովորութիւնները, պէտք է որ ամեն տեղ ուրիշ ժողովուրգներու հետ աւելի սերտ յարաբերութեան մէջ մտնենք, անոնց թերութիւններուն և յատկութիւններուն տեղեակ դառնալով անոնց լաւ կողմերը իւրացնենք և ամենքէն բարձր ըլլանք: Կրօնքն ու հաւատքը ոչ մէկ ժամանակ կեղծիքի և բաժանման պատճառ չէ եղած և չի կրնար ըլլալ:

«Գալով Կովկասաբնակ մահմեդականներուս, պէտք է որ իրենց դրացի ժողովուրդներուն, ուռաներուն, հայերուն և վրացիներուն հետ ըարուոք յարաբերութիւններ մշակնենք: Ո՞չ անոնք առանց մեղ, և ոչ մենք առանց անոնց մէկ քայլ չենք կրնար ընկլ: Այս չորս ժողովուրդներու գործերը, անցքերն ու ընթացքը այնքան իրարու հետ կապուած են, որ անկարելի է զանոնք իրարմէ բաժնել և անոնց մէջտեղ պատուարներ կանգնեցնել...

«Ասոնք են ահա մեր նպատակակէտները—մահմեդականութեան ծառայութիւն, մարդկութեան համար ջանք և աշխատութիւն, ուսման և գիտութեան ծաւալումին ճիդ թափել: Եթէ այս ուղղութեան մէջ մենք սխալինք, ընթերցողներէն կը խնդրենք որ մեզի յիշեցնեն, մեր երեսին զարնեն մեր սխալը, որպէսզի մենք մեղ ուղղենք: Այդպիսով մեզ երախտապարտ կրնեն: Յոյս ունինք որ մեր ազնուատոհմ (նէջիք) ժողովուրդը մեզի հարկ եղած աջակցութիւնը չի զլանար»:

Տիգրան